



ԲՈՐՈՅԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐԱԽԵՍԴԻՏԱԿԱՆ

Խ. 8 ՄԱՐ 1906

Ցարնկան 10 ֆր. տվի - 4 րու.:
Ազգամասնայ 6 ֆր. տվի - 2 րու. 50 կ.:
Մակար թիւ Կարտ 1 ֆր. - 50 կ.:

Թիւ 6 ՅՈՒՆԻՒ

Ա Բ Ս Ո Ւ Թ Ն Ե Վ Ե Ց

Պ Ա Տ Ա Կ Ա Ն

ԹՈՒՇԱԿԻՆՈՒԹԻՒ ՀԱՅԵՐԸ



Հաստատուած
Հայ գաղթակա-
նութեաւց մէջէն՝
վլրդիր մանրա-
ման եւ հիմա-
կան ուսումնա-
միրաթեան նիւթ
և կանք իտալոց,
Հանգարից եւ

բուկովինայի Հայ գաղթաները՝ Մէկ կողմ
թողով ինչ որ Ալիշան եւ Աւուրլիս իտալա-
հայ գաղթականութեանց, եւ Գովիդիկան եւ
Սանգու Հունգարահայ գաղթին վրայ գրած
են, բուկովինայի Համար բառ է յիշել Գեղե-
արէս թալ՝ "Արեւելիսան Հայք ի Պուրովինան
գործը (Թրդմ. Հ. Գր. Վ. Գալէմեարիսան,
վրեանս 1891), որուն յաշորդեց Դր. Յուն.
Պալմի Դաշտական Հայկական Լեհասան, գործը,

մենագրութեանց, զոր ժամանակին ծախօթա-
ցուցիք մեր ընթեղողներուն (տես ՀԱ. 1903,
թ. 3, էջ 89-91). Տակի վերոիշեալ գոր-
ծոյն վրայէն 15 տարի չանցած՝ ահա Դր. Պոլին
ի լոյս կ'ընծայէ իր Հայք ի Բուկովինան ա-
սումասիրութեան Ա. մասը, որ Հայոց ի Բու-
կովինան հաստատուելով ընդհանրապէս եւ Սու-
շաւա հաստատուելով մասնաւորապէս կը զբաղի:

Որչափ ալ ուրախալի ըլլայ մէջի, որ երկու
օտարազգին գիտնականը Բուկովինայի Հայ գա-
յութին պատմութիւնը կ'ուսումնասիրէն, ակայն
ցաւալի է որ իմաստնեայ զիտունները չեն մօտե-
ցած այս գաղթականութեան՝ գրիթէ բժշկեանի
Նշանաւոր Շանապարհորդութեանէն՝ ի վեր, ի
հարկէ ինչ որ Ալթունեան՝ զրած է, բառին
յատուկ իմաստով ուսումնասիրութիւն չէ, այլ
Հայրենասէր ուղեւորի տպաւորութիւնը։ Այս
կարգի ուղեգրական տպաւորութիւնն եւ գրիթէ
նաեւ Հայ օրաթերթերու եւ ամսագրերու մէջ
մերթ ընդ մերթ հրատարակութեան արտաք-
յունածնները՝ քանի մը գոյզն բացառութեամբ։
Դժբախտաբար 1890ին խոստացուած Պալե-
գրութիւնն մ'ի Հայկական Լեհասան, գործը,

¹ Die Armenier in der Bukowina. I. Von Dr. Johann Polek, k. k. Universitäts-Bibliothekar. Czernowitz 1906. Միջ 8°, էջ 43. Նախաբար Հրատարակուած է յարեւանական թիւ 1904.

² Ճանապարհորդութիւն ի Լեհասան Ա. թ. 1880։
³ Տեղեկագրութիւն Հայոց զաղթականութեան, որը է Մայո-Վալաբրա, Հանգարիս եւ ի Լեհասան։
Ա. թ. որութիւն յափն 1876։ Գոյզն [Ա. թ.] 1877։

որշափ գիտենք, անտիպ մնացած է ցայսօր, որ Եթէ ժամանակին հրատարակուէր՝ առաջնութեան պատիւը կ'ո. նենար' :

Գալով Դր. Պոբէկի այս նոր հրատարակումեան պարուղ կը համարիմք կանխել չեւ-
տել թէ նդրութեան տեսակետէ շատ քիչ բան
կ'ընծայէ Պոբէկի Հայք ի Բուկովինան, այս-
պէս որ, Եթէ ըսենք թէ 8ան գրքն վրայ ու-
նեցած, առաւելութեաններն երկու գէտի վրայ
մայն կը կայանան, կարծեմ, սխալած չենք
ըլլար Գործն առաւելութեան շնորհու երկու
կետերն են Նախ Յաւելուածը (էջ 31—43),
ուր լատին եւ գերմ. Ընդուն հրատարակուած
են տաճն վաւերաթեուզ (յամէ 1776—1780)՝
հանուած այլեւայլ դիւնաներէ, եւ երկորդ՝
վաճառականական տեսակետը, որմէ ուսումնա-
սիրուած է առաւելապէտ տեղըն Հայութիւնը՝
Հայոց Բուկովինա գաղթելուն մանաւամանու-
թեամբքը: Այս անհարկութեանն իմանն կը
տեսնուի որ գործն երկու բաժնին ունի, այս-
ինքն բուն ռառեւ-Խուբու-Եւ- է (էջ 3—30) եւ
Յաւելուածը:

Աւումատափրութիւնը բաժնուած է երեք
դիմուց: Ա. Գլուխը (էջ 3—4), որ Հայոց հայ-
ունիւէ տիտղոսուած է, ինչպէս նաև Բ. Գլուխը
(էջ 4—9)՝ լինու եւ ինձ տիտղոսին տակ
կրինում են այլըսու ծանօթ իրողութեանց:
“Ենու եւ կըօն, վերնագրեալ գլուխն մէջ՝
Բուկովինայի պաշտօնարանին մէկ գրութիւնն
յամէ 1824 առ Կուսակալութիւնն ի Եմբէրդ
յառաջ կը բերուի, ուր պաշտօնարանը կուսա-
կալութեան կը ծանօցանէ թէ Հայք սաստիկ
բողդքած են՝ պաշտօնական գրութեանց մէջ
իրենց “եւական-Հայոց կոչսելուն գէմ եւ
կը ինչպէտ որ այս բացատրութիւնն ուրիշ ան-
գամ չդորսածուի:

Քսան եւ մէկ էջ կը գրաւէ գործոց ամեն-
նէն կարեւոր մասը կամ գ. Գլուխը՝ Հայոց է
Բուկովին հոսուուուիլ վերնագրին ներբեռէ: Հա-
մառօպանն այս մասին մէջ Հաղորդուածները:

Քրիստոնէութեան սկիզբներն ի վեր Հայ-
աստան աշխարհի մէջ տիրող քաղաքական եւ
կրօնական խառնակութեանց հետեւանք՝ Հայք
այլ եւ այլ անդամ խմբովին մերձաւոր եւ եր-
րեմն նաև հեռաւոր երկիրներ գաղթած են

1. Ցը Առ Ռաւական թէ կը լէհացաց զատա-
առաջպես Աբեննա 1890, ուր Ա. մասին մէջ էջ 49
ծան. 2. Հ. Գր. Գուգիմենուն կը գրէ. “Աս մասին սե-
ն-իդրունիւն մէ Հայուան լէհացաց, ըստ պատրուսու-
նիմ ի հրատարակութիւն”:

Նոր Հայրենիք մը հաստատելու գիտմամբ:
Ի մասնաւորի մէն եր գաղթողներու թիւը
1319ին, երբ Անի քաղաքը երկրաշարժէ մը
կործանեցաւ:

Աւատրիս-Հունգարիս մէջ՝ Հայք Հաւա-
նարար նախ Հունգարիս հաստատած են իրը
1000ին: Սակայ ժդդ գարուն երկրորդ կիուն
այս “Հայ ի սիրելը, հետացած են Հունգար-
իայէն, վասն զի Լադիսուան թագաւորը
“Հայոց երկիրը, 1281ին այլօց պարգետած է:

Հայ գալականութեան Հունգարիայէն
անհւասանալու միջցին՝ ծագում կ'առնէր լիմ-
սիրդի Հայ գաղութը, որ Կաղղիմի Դիք (1333
—1370) ամեն արգէն եպիսկոպոս մունէր եւ
յետո այնպիսի ազատութեաններ եւ արտօնու-
թիւններ ստացաւ, որ իւր անդամները մէծ
Հարստութեան տէր եղան եւ մէծ ճոխութեան
տիրացան: Երբ 1626ին Թօրոսիկիվէ եպիս-
կոպոր Հռովմայ հետ մացաւ, բաւական ըն-
առնիքներ Լիմիրդէ Հեռանալով՝ մասամբ
Սուչաւա, որ է ըսել այսօրն Բուկովինան, եւ
մասամբ Մողգաւիս հաստատուեցան:

Վ'ըստի թէ Հայք Մողգաւիս գաղթած
են ֆն գարուն (նախ 1046ին, եւ ազա-
1064ին), Ապահով եւ վասահելի տեղեկու-
թիւններ ունին ժդդ գարեն Անչպէս եացի
Հայոց եկեղեցւոյն մէջ կայ հետեւալ ար-
ճանագրութիւնը. “Ծնորհօք եւ ողորսութեամբն
Սատուծոյ Հիմարկեցաւ եացու Ս. Աս-
տուածածնայ եկեղեցին ձեռաւիր եկեղեցպան
Խաչգյուղին եւ Սինիանցի Տէր Յակոբին: Զու-
լցացից Մահատեսի Մարգարին եւ Մահատեսի
Գրիգորին: Թուխն Հայոց Պատու, = 1395:
Սուչաւայի Հայք ալ 1781ին դեռ իրենց ճեռքն
ունին թղթոց գիրք մը, ուր նշանակուած եր
թէ իրենց անցի են եւ 460 տարի յասուց՝
այս է 1321ին՝ Մողգաւիս գաղթած:

Ժն գարուն սկիզբներէն սկսեալ Մողգաւիս
Հայոց համար մէծ ծգութանութիւնն ունեցաւ
այնու, որ նոյն միջցներուն այս երկիրն մէջ վա-
ճառականութեան ճամբայ մը բացուեցաւ,
որուն վրայէն ինչպէս արեւելքի նշնպէս եւ
Հարաւային երկիրներու ապղանեններն առանց
մեծամեծ ծախքերու՝ լի հաստան եւ գերմանից
արեւելքան գաւառները կինային բերուիլ:
Կարեւոր կէտ մ'ալ այն է որ Մողգաւիս
իշխանները վաճառականութեան զարկ առաջ
գիտմամբ ամեն զիրութիւն ընծայելու հետա-
մուս էին եւ յօժարութեամբ ընդունեցան
Հայերը՝ իրբեւ վաճառական ժողովուրդ մը:

Կ'աւանգուի թէ 1418ին՝ իրը 3000 հայ ընտանիք հաստատուեցան Մողաւից 5 կամ 7 քաղաքները — ի մէջ այլոց նաեւ Սուշաւա, որ երկրնի իշխանական էր: Իրը 1475ին Սուեփան Մեծի ատենը Հայոց նոր իտումբ մ'ալ եկաւ, որ հազարաւորներէ կը բաղվանար: Այս նորեկներուն մէկ ստուար մասը Սուշաւա մնաց, այնպէս որ ժե դարուն վերջինը Սուշաւայի մէջ 700 տան հայ կար: Եթերջիշեալ իշխանին մասը ունեն քանի մաս արի եռեր՝ Սուշաւա տներ իր հայ եպիսկոպոսը, որ հաւանորէն իր աթոռը հաստատած էր Զամպայի վանքը, զոր Յակոբյանուն հայու շնման էր: Բաց ի Սուշաւայէ Սերեթ քաղաքն ալ բաւական Հայեր կային, ինչպէս որ հնո՞ւ դատուուր հայերէն դամբանագիրը կը ցուցընեն:

Ենին վաճառականութեան եւ անասնարուծութեան համար տրուած դիրութիւնը, այսպէս բուկովինայի վարչութեան միջամտութեամբը՝ Ամերիկի վարչութիւնը Տորգաւալիյէն ներառուած դիւնցին տուրքը չափազնց իշեցուց եւ բուկովինացուց թշոյլ տուա որ իրենց անասունները կարենան Մողաւիքա ձեռնել՝ առանց զանոնք երկրէն հանելու եւ երկիր դարձնենիու միջնորդի որոշակալ տուրքը համրելու:

Ոչ միայն բուկովինայի կառավարիչները շատ գոյն էնին հայոցներ եւ անոնց պատպան կը հանդիսանային, այլ եւ վերըն վարչութիւնն իսկ ամեն զանք կը թափիկ՝ բուկովինայի մէջ հայ վաճառականական գաղութ մը հաստատելու Ներեք տարի յառաջ՝ 1776ին՝ երադիր մը կար՝ այսպիսի գաղութ մը Ամերիկանականի

1551-ին Ստեփան Դ Մոլդավիայի իշխանական գահն ելլերով՝ ուղց Հայերը բռնութեամբ յունագաւառ ընել. եւ երբ Հայք ընդդիմացա՞ իշխանը Հայոց եկեղեցիներն ի Առջաւաւ, Սերէթ եւ այլուր — դրդագելէ եօրք. Կորպսնել, իսկ քահանաներն ու Եպիսկոպոս բանատրկէլ տառաւ Սահայն շուտով լւաւգին ժամանակին եկան. նոյն իսկ Հայոց հոգ մորդին՝ Յոհաննէս Հայազն՝ Մղղուակի վրա իշխեց 1572—1574:

1626-ին ծագած կրօնական ան-
համաձայն թեանց պատճառում՝ շատ Հայեր
ան բայց առաջ Մոլուսա գաղթեցին:

Վ. Պոլիս առաքուի, որպէս զի Թուրքիա ամէն
կողմանէ մայրաքաղաք դիմուլ Հայոց մէջն
գաղթել ուղղողներ գտնէ:

Սայացն ժէ՝ դարուն վերը ըրբ Մոլցաւից
Հայոց թիւը շատ նուազեցաւ։ Գերրդ Դուկա
(1669—1672) իշխան՝ կարծելով թէ Հայք
իրն դէմ՝ դաւագրութեան մը՝ մասնակցած
ըլլան, սկսաւ սասափկ Հարածել։ Հայք իրենց
Մինաս եպիսկոպոսին առաջնորդութեամբ՝
Առտեալ ապահնեցան, ուր Միջայել Ա. Ապա-
փիէն սիրալիք ընդունելութիւն գտնելով՝
հիմքեցին Հայքաբաղբն ու Եղիսաբեկը պալիսը։

Նըր 1774ին Աւատրիս Մողագիս Հիւսիսային մասն այս է Բուկովինան զրաւեց, երկրին հայութիւնը 58 շնտանիք էր։ Բառ կովինա Աւատրիս զրաւմամբը սկսաւ խաղաղիլարդ։ Հանգստառետութիւնն ու պահչովութիւնը ոչ միայն ուսումբարքական պատերազմի միջնորդ Հեռացած Հայերը հրաժարեցին նորէն Բուկովինա զառնալու, այլ և քաջակեր եղան որ շատ մ'ուրիշ Հայեր ալ Բուկովինա հաստատուին։ Աւատրիս սէրութեան Հայոց մատուցած նպաստներն ալ մեծ դեր խաղացին որ Հայք այնտեղ դադիւն։ Այս նպաստներն ծախուելու կամ վարձու արուելու են։

3. Գաղղթականներն երկեւ տարի ամէն տուրքէ ազգա մալէց զատ՝ իրաւունք ալ ունենալու են այս երկեւ տարւան միջջին։ Աւատրիս ուրիշ մէկ սեղը հաստատուելու կամ իրենց նախիններ տեղը գտնուալու։

4. Գաղղթականաց սուները զինուորները հիւրենկալես պարտաւորութենին ազգա ըլլաւուն են, գաղղթականք անանաւութեամբ եւ անանց վաճառականներն ամբ զբաղիլ կարենալու։ Համար՝ իրաւունք ունենալու են իրենց հաստատուած սեղը զնշակայըք կինդրոններ։

առ նուազն վեց մղն հեռաւորութեամբ՝ երկիր
գնելու կամ վարձու բոնելու, դորժատուն եւ
հայկական տպարան մը հաստատելու:

5. Կրենց վաճառականական գործառնության մեջ առաջ եկած խնդիրները՝ վաճառականութեան եւ փոխանակագրի օրինաց համեմատ լուծուելու են, իսկ մէկան կարգի ամեն ինդիքք վճռուելու են ըստ Հայկական իրաւանից եւ իրենց Հայ գառաւորներէն:

6. Տարին երկու անգամ տօնավաճառ
ընելու իրաւոնք ունենալու են դաշտականք-
այ ուստացածան ներկա թէ երկրացիք և թէ
ոտարերկրացիք դա կարողանալ են առանց
ինենց զնած վաճառքներուն շամար տուք
վճարելու պարաւողութեան:

7. Կոր գաղութին մօակը գտնուող պողոսաները շիտկուելու են եւ լու պահպանուելու. Համբութեան համար Տեպընթաց կառքեր ալ Հաստատելու են:

8. Արեւելեան Հայք իրենց կրօնին մէջ
ազատ թող տրուելու են եւ եթէ բաւական
րազմութիւն ըլլան՝ կարենալու են իրենց եկե-
ղեցի մը շնուել՝ աբուարձանին մէջ:

9. Հարեայք — քանի որ ասոնք քրիստոնէց վկասել կը ճգնին, — կամ բոլորովն իւստառելու են, կամ եթէ այս անկարեի է, ատապուլու են իրենց աներ ծախելու եւ ար գետուելու են վաճառականութենէ, — ի բաց առաջ ուտելեաց վաճառականութիւնը: Աերացանէս

10. Ճանապարհորդաց գիւղութեանը համար տէրութեան ծախով հիւրանոցներ շինուելու են, որոնք սակայն Հրեհց վարձու տրուելու չեն:

Գաղութ հաստատելու այս ծրագիրը
գործադրության չգործադրության համար՝
կան պահանջան այն է որ Ախնայի արքունիքը
առաջ պահպան առ Տիգրան գիտությանը,
թիւները ընելու առիթ առ Երբ Բռկովնայի
առաջանակ գծելու զործը գեր բանացութեան
փուլ էր:

1779/в аյս ძრაფებը մէկ ժամ նկա-
ռողակի թե ան առնեցցաւ՝ աս տարբերութեամբ
ի այս որ այս անգամ գ զողութը կ'ուզուեք որ
որ կ'ունինա հասանատու Այս անգամ ալ
անեկողութէ զ զոհացութիւննեւ կարեւող պես-
ուած էր:

ԱՅՀաստանի հրամանաւորք Փռն Շրէօդեր՝
ուսմ Անդրէաս Փռն Հադիկի մէկ ոչ-պաշտօնա-
ան թուղթն ընդունելէ հաքը՝ 1779 Սեպտ.

30/ն զի՞ենան կը տեղեւի գարերէ թէ ինքը բարձրացյն տեղէ յայտնաւծ դիտաւորութիւնը հաղղոքած է սփրովիմիչ, որ իւր պատրաստակամութիւնը յայտնած է անձամբ բուկալինա երթալը՝ հայ գաղութ մը հաստատելու արմար տեղ ընտրելու ։ Հոկտ. 10/ն կը նշաղիկի մէկ հրամանագիրը հասաւ ըքեռուէրք, որով իրեն կը յանձնուէրք ծառոցանուն սփրովիչն է ու մասն ճամփարչորդութեան սփրովիչն է ու մասն ճամփարչորդութեան տակիքը պիտի հաստոցուէրք իրեն, այլ եւ արք քունքը չնորհակալ պիտի ըլլար իրեն։ Քանի Մ'օր եսքը Անինան հասաւ նշիքորվիչ հոյտ։ Զ ծուազրեալ մէկ գրութիւն, որը կ'ապահով ցըներէ թէ իւր շատ փայփայած գաղափարն է բուկվինայի մէջ յարմար տեղ մը գանձնը հայ վաճառականական զաղութ մը հասաստեմ։ Մինչ առաջարկ կը շշանառ թէ սահմանեած արքունիքը կը տրամադրէ մ'օրնութեամբ գաղութեալ ու գործականութ մ'օրնութեամբ գաղութեալ պատրունեած գրեթէ 1776/ն նշանակուած երբ կ'առաջարկուէին։

Նիկորովիչի տրուած պատասխանը՝ ի ձեռն
շրէօդէրի հաղորդուածէն տարբեր չէր:

Նկորովից պնձամբ Բռկովինս զնաց, ոյլ զգեց իւր Յօհաննէս որդին և վեսան՝ թունարգու բողդասովից: Ասոնք երկրին կարեւ- րագայն աեղերն աչքէ անցոցին: Ենցելեներգ այլ. 22 Թուառեայ աեղեղեացը ու վկորո- ից աշուակ. 5ին գրաւած գրատեման աեղե- լութիւն կու առա մաս մարտութեան ելից կայ: Կըսուի թէ Ձեւովից բաղադրեն, որպահ ու կը կունի վարութեան կնոջորնն է և զատաս- ունարաններ ունի և որից բաղադրենուու: Հա- մատութեամբ աւելի բացամարտէ, բանի

Ծ Հայ ալ հն խանութե եւն ունին, սակայն
իդրբը վաճառականական քաղաք ըլլատ գար-
արաց է: Սեւել յառաջ պատկառելի թուով
Հայ անեցած է Հայ եկեղեցը ու մըր հիմայ ալ
արբելի է Հայ, քիչ մը վաճառականութեան
նել: Վաճառականութեան համար աւելի նպաս-
տաւոր իդրբ ունի Բայտու, վասն զի այլ եւ այլ
րիկիներուն մասրանեցը զըրաբ հու կը կարսն:
անառականական քաղաք ըլլատ ամենէն
պատասխոր, յարմարութիւնն ունի Սունա-
յու քաղաքն կան սանրութեանն այսպիսի պա-
տինեներով, որմն պէտք ունի Բայկումանի
նահան Թիւնը, պյտեղ մեծ քանակութեանը
ու ծախոսի գարենը, ալիւր, օդի եւ միջաւա-
նն գնիի. քաղաքն ունի հինգ տօնավաճառ,
ու չչոյք կրնան ձի եւ արժան զներով: Պո-

գաւիհ, ձեմուել տալ եւ յետոյ կամ օտարեր-
կոցի վածնականներու ծախութ կամ առնոց
մէկ մասը (ձիերն ու եղբերը) Շքեզիս, եւ մէկալ
մասը (Կովերն ու Հորմերն) Առանել տանիլ:
Նկորովիչ այս տեղեկադրին կցած էր
հայ գաղթականաց ըլլուելի արտօնութիւնները:
Խնչես ըսինք, ասնք լնդհանրապէս տարբեր
չեն 1776ի առաջարարութիւններէն մայն աւել-
ցուած էին իրը պահանջում որ հայ վարչու-
թիւն մը հաստատուի եւ հրապարական
գործուներ բացանին: Նկորովիչը իր անձին
համար ազնուականնեթեան բարձրացուիլ կը
խնդրէ, իսկ որդուցն համար՝ քարտուղարու-
թեան պաշտօն բորդի ատենին մէջ:

Նկորովիչի խաւած մարդիկը՝ ծրա-
դրաւալ գաղթականութեան համար յարմար
տեղ միառուելով գոհ չեն եղած, այլ ետեւէ
աւ նկած էին գաղթել ուղղողներ գտնելու:
Ասոնց հրաւերով՝ Մոլլայիս եւ Թուրքիոյ
քաղաքներէն Սուչամ Հայեր եկան, որ մելով
թէ Աւստրիա շատ մը կարեւոր արտօնութիւններ
տալու մէտ է, յայոնեցն թէ իրենք ոչ թէ
մայն պատրաստ են Բոկովինա հաստատուն
բնակութիւն հաստատելու, որ նաև մատեն
կերպով աշխատելու: որ իրենց ազգակիցներէն
ուրիշներն աւ յորդորուին հօն գաղթելու: Նոյն
միջոցն բառուածն կը գտնուէր և, Պոլսց
պատրիարքին խաւած մէկ այցելու փոխանորդը:
Այս աւ իւր աշակցութիւնը խստացած էր՝ դի-
տուած գաղթութիւն յաջողութեամբ իրադր-
ծուելուն:

Նթէ կոմ Հադիկ. — ինչպէս 1779
Դոկտ. 11ին ինցէնսերդի գրած էր — Կ. Պոլիս
գործակասարք մը խաւարելու կողմը չեր եւ
արդէն իւր այն ատենուան կարծիքն այն էր, որ
ամրոջ ծրագրին գործադրութիւնը նկորովիչի
ձեռն միայն յանձնուած ըլլան է եւ եթէ աս
Կ. Պոլիս երթարք ըլք Աւստրիոյ գեսապէնին
պաշտպանութեան տակ գրուելու էր, Հիմայ
կմօնը շատ աւելի նեղ քրամեւն՝ մէջ ինք
զնիքը ետասն իմանալով՝ որ ծրագիրը բաւական
ընդարձակ շըզնանի մը ծածութեան հասած
է: Դեկտ. 17ին ոչ միայն այս կասկանները
պետք են դիւանապետին յայտնեց, այլ եւ
սահօդ օրը կայսեր ունկնդրութեան ներ-
կայացած միլորին պարզեց իւր տեսութիւնները.
ասոր վրայ կայսրը՝ իւր որոշում տալը յապաղց:

Պետութեան դիւանապետը՝ իշխան կաւճից
մէջ սցս մը չունէր Բուկովինա հաստատուելի
վաճառականական գաղթութէն, վասն զի երկիրն՝

անասնէ, մեղքէ եւ մեղրամնեմ զատ արտածելու
բերք չունէր: Իր կարծիքն էր թէ այսպիսի
գաղութ մը լեհասասն հաստատելը շատ աւելի
սպասակայարմար էր, բայ որում լեհասասն
հնուց ի վեր Թուրքիոյ հետ առեւտրական յա-
րաբերութիւններ ունէր, եւ այս պատճառաւ
բրոդի Քաղաքը 1779 Օգոստ. 21ին շատ մը
նշանաւոր արտօնութիւններ ընդունած էր:
Աւելի չեր հաւաներ այն կերպն, որով Կիո-
րովիչը Բուկովինա հայ գաղթեցնել կույէր:
Դիւանապետն աւ պատշաճ չէր համարեց
գրաւոր Հրամագներով գործակասարք մը
Կ. Պոլիս խաւարել, եւ կը յայնէր թէ մեծ
անուշեմն թիւն էր նկորովիչի ծրագիրը
պատրիարքական փոխանորդին յայտնած ըլլալը,
մանաւանդ որ Աւստրիոյ հպատակ եւ թքքա-
հպատակ Հայոց պատճառաւ՝ երկու աէրու-
թեանց մէջ ինդիրներ կային: Բայց մէկալ կող-
մանէ վարչապետն համոզում այն էր, որ եթէ
Հայք ինքնակամ սահմանն անցնելով Բուկովինա
եւ գային, զանոնք մերժելու պատճառ մը չկար,
ինչու որ ամեն գաղթականութիւն, մանաւանդ
հարուսա վաճառականացն այն առաւելութիւնն
ունի որ սպառումը կը շատնայ եւ երկիրն
արդիւնաբերութիւնը կը բարձրանայ: Աւստի
որպափ աւ պատշաճ կը համարէր օտար եր-
կիրների եկող Հայոց վերցիշեալ պատճու-
թիւններն տալ ամենայն յօժարութեամբ եւ
անյապաշտ, սակայն կերպին գալով՝ կուզէր
զանոնք բերանացիոն տալ ըստ այս այնպիսի
կերպով մը՝ որ նկորովիչը բերանացի անսնցմէ
ունաց, ծանուցանէր, կը յուսար որ այս
եղանակաւ ուրիշ ընտանիքներ աւ Աւստրիա կը
գաղթէն՝ առանց դրան հետ ինդիրներ մէջ
տեղ եղելու:

Դիւանապետը Կ. Պոլսց աւստրիական
գեսապէնին յանձնեց որ եթէ այս տարածանու-
թիւնը մինչեւ մայրաքաղաք Հասած ըլլալը՝
վաս ազգեցութիւնը ըրած ըլլան, մանյան կեր-
պով զնայ՝ իրեն պատշաճ երեցած միջց-
ներով՝ աղջեւ առնուլ, եւ հրահանդ տուաւ
որ, եթէ ուղարկի հարցում մ'ուղղուի իրեն,
ծանուցանէ որ եթէ քանի մ'ընտակի ինքնա-
կամ ուղէ Բուկովինա հաստատուի, Կարելի
չէ զիրենք մերժել, բայց մէկալ կողմանէ աւ
հասկըցնէ որ ամեններն մէկու մը հրահանդ
տուած չէ թթահպատակները Բուկովինա գաղ-
թել յօժարեցնելու, իսկ եթէ քանի մ'առաջ-
նականք ինքնաշարք զոմանս յօժարեցնել ու-
զնին, այբունիքն երբեք մանակցութիւն չունի:

Խոսպէս այս տարածայնութիւնք կ. գողիս լուսեցան եւ դուռը՝ “բացայատու հասկըցոց որ եթէ թրբակն հողի վրայ պատիսի գործակատաներ բանուին, սաստիկ պիտի պատժուին:

Իրերն այս գրութեան մէջ գտաւ այն յանձնաժողովն, որ 1780 Ապրիլ 4ին Վիեննա դումարուեցաւ քննելու հեցենքերդի առաջարկած քրթենորդութիւնը բուկովինայի համար: Յանձնաժողովը հաւան էր Սուչաւայի վճառականիք քաղաք ըլլազար, բայց մէկան կորման Հաւանեցաւ Կիորովիչի ժամանակին յառաջ այս նիւթին վրայ ձայն հանած ըլլալուն եւ մատանիշ ընկերով թուրքից պաշտօնարանին մէջ ծագած շարժումը, ողը պետական դիւնեատունը հաջորդած էր, վերջապէս որոշեց որ ինքնակամ եկողներն ընդունաւուն....:

Նորեկ գաղթականներուն արուելի արտօնութիւններն էակէս հետեւեալք և՛ն յանձնաժողովն արձանագրութեան համեմատ.

— 2) Զմիւրեալ Հայք ազատ թող արուելուն իրան կրնին մէջ:

3) Հայք զրայք բնակարան տալէ ազատ պիտի ըլլամ, երբ Սուչաւա զննուորանցները շնուրն լմնան. Քաղաքն 8 տարւան մէջ զինուորանցաց շնուրթեան ծախը տէրութեան գանձնան պիտի հատուցանէ:

4) Վաճառականաց եւ քաղաքացւոց որդիքը զննուոր պիտի չըլունուին. իսկ եթէ ունակը ինքնակամ զննուորական վիճակն ընդգրկել ու զեն՝ զննուորականաց առաւելութեանցը մասնակից են:

5) Որպէս զի ժանտախտի համ պաճարամիսի սուտ լոսին մը սահմանները պարապաւել չփակուին, երկրին վարչութիւնն այսպիսի դիպաց մէջ ամեն անդամ պարտական է անշապահ քննութիւն կատարել եւ հարկաւո՞ն այնուհետեւ անօրինել:

6) Դրուած տուրքերն ազատ չի կրնար մնալ Սուչաւա քաղաքը, սակայն սակացցցով որոշուածէն աւելին քարելու չեն կրնար սահպիլ Սուչաւացիք:

7) Եթէ Սուչաւայի հայ բնակչութիւնն բազմանա, վարչութեան պաշաննեանները Հայք միան կրնան ըլլալ եւ քաղաքին բնակիչներն այս վարչութեան հպատակ են: Պատաստանական խնդիրներու մէջ վարչութիւնն առաջն ատեանն է, երկրին ունինդիր դատաւորն ի Սուչաւա՝ երկրորդ ատեան, իսկ մէրին ունինդիր դատաւորն ի Չեռնովից՝ երրորդ ատեան, Խնդիր-

ներն կամ վլմերը թէ հոս եւ թէ կեմերդք հայկական իրաւանց համեմատ պիտի վճռուին:

է) Գաղութին իրաւունք կը արուի կալուածներ գնելուն կամ վարձու բանելու: Երկրին վարչութիւնն կարելի եղածին չափ պիտի օգնէ անոնց, բաւական որ այս օգնութեամբ սահմանի ապակայ յարդարման առջեւ գտնաւրթիւն մը չյարուցուի: Պետական դանձն այս վախճանի համար որ եւ իցէ կանխավճար չի կրնար ընել:

ը) Գալրլ հոն բնակող Մոլգաւացւոց՝ վլրինդ հանգիստ ու հանգարտ թող տալու է: Սակայն Հայք կրնան անոնցմէտ տուն գնել, նթէ անոնց ուղեն իրենց աները ծախել: Հայոց նոր տուն շննելու ծիրարար տեղ տալու է, նյոնպէս Սուչաւա գտնուող հին աւերեալ չէնիքերը, համբարանուներն ու խանութները ծրի տալու է անոնց: Թէեւ այն Հայերը՝ որ այնպիսի տներ ու երկրիներ կը գնեն, որոնց վրայ հարկ կայ, այն հարկերն չեն կրնար ազատ կացուցուիլ, սակայն շնորհեալ ազատ արտիստներն մէջ չեն կրնար ատիտուդ տալու այն հարկը, որմէ ազատ են իրենց վաճառականներուն երերմաբր:

թ) Սուչաւայի ունեցած կենակնեաց տարեւոր հինգ տանավաճառներուն վրայ աւելնալու են երկու տանավաճառ ալ՝ մէջ մը նոր տարւոց օրն եւ մէջ մ'ալ Ա. Պետրոսի եւ Պօղոսի տնին օրը. այս տանավաճառներուն պիտի կարենան ամեն ազգերն ու Հրեայք ալ գալ. այս երկունոր տանավաճառներն ամէն տուրքէ ազատ ըլլալու արտօնութիւնը կրնան ունենալ, վասն զի այս ազատութենէն զատ՝ գրեթէ ուրիշ առաւելութիւն մը չ'ընծայուիր եկող տարականներուն: Ժամանակին այս երկու տանավաճառներուն կը ծանուցուի Աւաստից գաւառուներուն մէջ, իսկ օտար երկրները ծանուցանելու գործ Հայերը կատարելու են իրենց լաւ երեւաց կերպով:

ժ) Եթէ արոց նկատամմն ինդիր յարուցուի Մոլգաւայի հողմանէ, խնդիր հայորդուելը է բուկովինայի վարչութեան:

ի) Խնանանութիւն կը արուի գարելոց եւ ոգելից ըմպելիքներու գործատուներ հաստատելու, որոցմէ մոլգաւացի հին բնակչութիւնն չի կրնար զգկուիլ:

է) Բանի որ բուկովինայի մէջ ծխախոտի մակութիւն չկայ, Թրքական ծխախոտ կրնայ ներածուալի՝ որոշեալ տուրքը վճարելով: Քարային աղը Աստաեալն պիտի ներածուալի:

ժէ) Զօրաց համար Սուչաւայի մէջ պետական գանձը կթղ. եկեղեցի մը պիտի կառաւ-

ցանեւ, որ ժամանակին կթղ. Հայոց կրնայ
սրությ, որով կթղ. Հայք առիթ կ'ունեան
իրենց եկեղեցւոյն կից՝ գորոց ալ բանալու։
Ե՞ւ ՆԵՇՊատրիարքն կամ անոր ուղար-
կած այցելուն չմիջնաց Հայոց վկա բանա-
դրանք կամ՝ “բարեպաշտ վախճաններուն”, հա-
յուսութեան զնէն, անփառակտ երկրին վար-
չութեան պիտի ծանուցուի։

հե) Եթէ Ալշաւա գրաւուի եւ հյա ընտանիքներն ուրիշ քաղաք մը բնակութիւն հստակեց ուզեն, ամեն կարելի օգնութիւն անոնց մատուցուելու է, եւ եթէ այնպի շատանան որ հարիւր ընտանիք ըլլան, երկրին վարչութեան հստանութեամբը՝ կրնան իրենց ազգ գարշութիւն մ'ընտրել եւ եկեղեցի մը կառուցանելու Եթէ ընտանեաց թիւր հարիւրէն պակաս ըլլայ, կրնան հոգաբարձու մ'ընտրել ...:

Այս արտօնութիւններն չեկորովիլի պիտի
հաղորդուէնքն Եանուցանելով մանգամայն անոր,
որ այս ամեն արթոնութիւնները բերանացի
յայտնէ այն ամեն Հայերուն՝ զորոն իր միջ-
նորդ պիտի գործածէն այս ծրագրին իրականաց-
մանը, առանց ամենեւին տէրութիւնն ու ար-
քանիքը մէջը առանենք, Նմանապէս իրեն
ականջը զրին, որ ամեն զգուշութիւն ի գործ
գնէ և գնել տայ՝ որ շըլլայ թէ գործակատար-
ներէն մէկը թըլլական հորի քայ բռնուի ...

Յալվեկի Բ. Արքիլ 26ին ճանապարհորդութեան ելլելը՝ Մայիս 13—18 Լեմբերգ անցուց, ուր Կիկորովիչը հետ տեսակցելը որոշակեցաւ, որ այս ազգեցիկ հայ վաճառականներին Յունիսին սկիզբները Բուկովինա երթարյան՝ հայ անձամբ կայսեր տեղեկութիւն ապ

— Սակայն կայսեր ձանապարհորդութիւնը՝
գիտուածէն տարբեր ընթացք մ'առնելով
կայսրը չկրցաւ Բակովինա երթաւ։ Այս պարա-
գած կ'երեւայ թէ ամէնէն աւելի առիթ եղաւա-
որ տէրութիւնը բողոքովն մէկ կողմ ձգեց Հայ-
գալովէ՛ Հաստատելու մտքը։

Որդիք ալ ծրագիրն ի գերեւ եղաւ, սա-
կայն վասն շատ ու երկայն ատեն խօսուած ըլլա-
լով՝ առիթ եղաւ որ յաջորդ պարմիերու ընա-
թացքին մէջ՝ Հայոց թիւը Բուհովինայի մէջ
զգալաբար բարձրանայ: 1780ին 119, իսկ
1781ին 129 հայ ընասնէի կար Բուհովինայի մէջ
1780 թուականէն կայ ՝ 8ակի մը Բուս-
կովինայի տեղեաց, ո այս ցանիին Խամբատ
Կարի, Մոյսա, Պրուկու, Բուտչս հայ ընասնէին
Ներք շատ մը կալուածոց վարձակալերն էին:
իսկ կեհասանէն Bogdanowicz եղաբեր կա-
յուածատէր եղած էին 1781ին:

Երբ 1781ին աեղացի, եւ ռատարերկացի կղերականաց միութիւնը վերցուեցաւ, Հայոց մէջ սասափի խմորում մի սկսաւ. Զինուորական պաշտօնէւթեան արդիւնքն է որ բակովիննա այն տաեն իւր գործունեայ բնակիչները չկորանցուցի.

1783ին Յովկէի բ., ցաւցաց թէ հրաշափ իւր սրբն մօնիկ էր Հայոց այնանդ մասն արագմանալը, կայսրը նշն տարբին աւաշին-աւ գամ բակովիննա այցելեց: Յունիկ: 15—16 Սուշանա կը գտնաւէր: Ան մայն Հայոց մը տանձն իւսաւ, այլ եւ Հայոց պատարագին ներկայ գլուխուեցաւ: Այս առջիւն Հայոց կայսեր փայ բածած ազգեցութիւնը կը տեսնուի այն գործ թե՛նէն զրդ կայսր Յունիկ 19ին Զեռնոլիցէն ողջած է կոմս Հագիիի: Այս գրութեան մէջ կըսէ (§ 9):

"Տեղ-ըս (այսինքն բոկովինայթ). Հայ հասարակութիւնը, որուն պատարագին եւ անձամբ ներկայ գտնուեցայ, քանի մը դցին բացառութեամբ՝ արաբերամբին չառն կմղ. Հայոցմէ-ուունու դարբերցներն եւ ասոնց կոնսն վրայ ամեն քննութիւնն եւ թաղ առաջ է զիբէկը, որ հան: Գըստեամբ քաղաքին իրենց վաճառականներ թեւամբ եւ հետեւեն իրենց սովորութեանց, նաև զանալու է որ այսպիսի շատ մարդիկ այստեղ բերուին:

թիւն բակալիայի մէջ սաստիկ վանդքի են-
թարկուեցաւ Կայսերական Հռովարտակով մ-
(1784 Օգոստ 27 թուակնաւ) Նոյ. 14:
արգելուեցաւ օտար երկինքը բերերեւ
շատերը ներածելը, ի մէջ այլոց այնպիսի բեր-
քեր արգելուեցան, որոց տորեւառով Հայ-

գլխաւորաբոր կը զբաղէին: Միայն առանձնա-
կանք կը նային՝ հրամանագիր առնելից եւ որո-
շեալ առլըց վճարելի ետքը՝ այսպիսի ապրակե-
ներ իրենց անձնական գործածութեանը համար
Ներածել, 1784 Սեպտ. 16ի Նորվարակիով
Հրամարակուած առց քաննագրութիւնը
Կ'արգելոր օտար երկիր ապրանքներու չընդուն
իրեկափութիւն ընելից, կը գժուարցընէր անսա-
նց երդիւն գործ ձմտելից եւ միանգամցից կը
աշխանէր որ Ներածուած ապրանքներուն
տու որը միան լեմբերգ վճարուի:

Անդրբազես 1784 Օգոստասին Սուշաւայի
ամէն վաճառականներն էին հաստանի ընթէ.
Հրամանատարութեան աղբըսագիր մ'ուղղվելին,
որով կը ինդրէին որ իբրև թշջլ տրուի Թրքա-
կան բերքեր, յատկապէս ձուլ, գինի, ձէթ,
բրդէկն, մատաքեղէն եւն Ներծածել. Այս
աղբըսագիրն օգաստ. 29ին բաւկովնայի փար-
չութեան խաւրուցցաւ, որ իւր կողման աղբէ-
սագիրը չեղապէս մատաքը թեան յանձնեց:
Պատերազմի արքունական խորհրդն ալ
ձեռքէն եկածն ըստ. Մուշաւայի Հայերը սպառ.
Նացող վասնգ էն ազատելու. Համար: Ասոր
Վայ հրաման տրուցցաւ որ բաւկովնայի բնակ-
չութեան հարկաւոր եղած ուաելիքն եւ
զգ հստակելու Մուղագիայէն բերուի յառաջանան
տուքը միայն վճարելով: Եւ երբ արդար
բողզներ լսելի եղած ունցագրերը ժամանա-
կին չեն սատղուիր, հրամայուցցաւ որ անց-
գերը լեմբերգէ աւանունին, այլ բաւկովնայի
դրաբութենէն — յանձնանին միայն որ ան-
ցագրերը տալու ատեն՝ նկատողութեան առնուի
բնակութեան իրական պէտքը:

Դժբախտաբար մինչեւ 1785 Մարտ 10^o
սահմանի վրայ գտնուող մոքսատանց սեղեկու-
թիւն տրուած չէ՝ Բուկովինայի վաճառականաց
շնորհուած պյա արտօնութեան նկատմամբ,
ուստի զարմանք չէ որ Հայք սկսան իրենց
ահաճութիւնն յայսնել եւ Բուկովինային
դադլել սպառնալ:

Սուշառայի շրջանին վարիչը Մարտ 28ին
Զենովիկ կը տեղեկագրէ հետեւել կէտերը,
զորոնք կ'ամփոփենք .

"Բարձրագոյն կարգադրութեան համեմատ աեղաց հայ հասարակութեան երեսն պատճ աժդի՛ութեան ակնալըբէլն ամենայն զառշաբթեամբ քննեցի՝ լսելով նաև իրենց հոգ ապահովութեան:

Աշճառականութեան սահմանափակումն
եւ անանարութեան դժուարութեան հան.

գիպիլը՝ անոնց տժքոհութեան զլսաւոր առարկաներն են, որ իրապէս կ'ազդեն ամեռղջ ազգին վրայ :

Ըդ Համբաւէս իրենց ապրուստն ճարելու
Համար՝ հետեւեալ գործերով կը զբացնի.
» Ազգեցիկ եւ Հարուստ ժամանակը ըստ
մանրավաճառութեամբ եւ ուսեղեաց տորեւա-

Է) Օքտակար դասակարգն, որ յաջողակութեամիլը կապի, ապքատ դասակարգը՝ ապրանքները բուկովինայի կամ սահմանակից

Երկիրներու մէջ շընթացնելով կ'ապրի:
Տրոց նոր կարգողութիւնն եւ ասով
արգելեալ ներածումը՝ յայտնապես կը զրկէ
աւելի՞ եւ ենու ասուունելու:

Ամառավանձերն մինչեւ հիմայ բուկոս
մինչայդ բերքեցը կ'արտածէին եւ անոց դիմաց
անսակ ապրանքներ կը բերէին, որ հոս կը վա-
ճառառէին, այս ներածութեն տերութիւնն ալ
կ'օշտուեր: Արդ այս ապրանքներուն ներածութը
մինչեւ հիմայ գիրիսն էր, հիմայ որ գժուարա-
ցաւ՝ բուկվիմայի մէջ զանափ ծախիւն ալ
գժուարութեան հանդիպեցաւ:

Արդ՝ ասիցուած են Հայք իրենց ձեռնարկ-
կութիւններէն ետ կենալ: Երկրին մեջ չեն
գտներ այսպիսի գործատուններ որ թըբական
ապրանաց տեսակէն արտադրեն նյուն օրփիսու-
թեամբ եւ դիմացկունութեամբ: Նթէ Աւստրիոյ
գաւառներն շըլի՛ իրենց ուղածը չեն գտներ:
Ուստի ուզէ շուզէ՛ ներքին նիւթեր գնելու եւ
գմանուելու ասիցուած է հայ վաճառականը:
Մատածուն է թէ ասանք ապրանքներ միայն
կիմբերգ քրգունէ, եւ այն ալ՝ երկրորդ կամ
երրորդ ձեռքբեր: Ասոնք այնպիսի հեռուեն փո-
խադրելու ու իր ժամանակին կորուսը կը ստի-
պէն որ ապրանքներուն գինը բարձրացընէ:
այս պարագային կիմբերգ է մերուած ապրանքն
անհամեմանսուզ կ'ըլլայ քան եաչեն բերուածը:
Խանութենները ներքին ապրանքով լցուուն կ'ըլլան
բայց գնողը կը պակսի: Հայերը կու գոն եւ
ձալցընվ մը կ'ըսնեն. այս ապրանքները մեր
հնաւանդ ճաշակին համաձայն չեն, բայց ի սաս-
տիկ սուզ ըլլալէ՛ դիմացկուն ալ չեն: Անցագիր
մ'առնենըլվ կ'ըլլեն Մոլցաւիս կ'անցնեն,
զգանեններն շնել կու տան եւ կը հագննն կու
գոնան. ոչ ոք առ տան մը կրնայ ըսել Տերութիւնը
մասէնին կը դրկուն եւ վաճառականը ապրանք
ծախել չկարեննալով՝ կը ասիցուի որ զալցել:
Ոչ զինուն ետո պիտի կեցընէւ: Խաչ իր ունեցածը
կորսցրենալով՝ թէ մուռասին ուանան, տեղու-

թեսն բեռ կ'ըլլայ: Աշտածելու է թէ ի՞նչպէս գիւրաս: Հայ գաղութներ կրնան ի վաս մե՛ր Մոլցաից սահմանին վրայ հասաստովիլ: ։ ։

Կարդ ընտանեաց արդիւնքն չէ, երբ ասէ երկր ժամ անդին՝ մոլցաւական երկրի վրայ հայ: Եկեղեցւոց մը շնորհ թիւնը խափանուածաւ Նթէ եկեղեցն շնորհած ըլլար հիմա ի՞նչպէս գիւրաս Սուզաւա Հայերէ կը դատարկանաւ:

Իրաց այս վիճակին մէջ թէ տէրութիւնն եւ թէ հայութիւնը վաստելու վրայ են . . . :

Այս տեղեկագիրը բացարձակ յաջազար թիւն ունեցաւ: Երկայն խորհրդանութիւններէ ետքը՝ Բուկովինացւոց յաջորդ արտօնութիւնները տրուեցաւ:

Բուկովինացի կալուածատէրներու եւ սահմանէն անդին երկիր ունեցող հպատակներու հրաման տրուել ապահովական եւ թթական նիթեր՝ Թուրքիայէն Ներածուոն՝ յառաջաւան տուրքը միայն վճարելով: Այս նիթերն ամարգել կը կրնային վաճառուի լու Բուկովինայի մէջ: Պատրաստ գգեսներն ներածուոն աստեն՝ կը վճարուի 20%՝ մաքը՝ ուր որ մաքսատուն կայ: Մոլցաւախ ձեռնելու տարուած կենդանեաց

Համար՝ թշլլ կը տարի որ միշտ 1785 կարնան չոն մետը: Տնավաճառներուն ալ շատ մը նաստաւոր արտօնութիւններ տրուեցաւ: Վերջապէս Յովհ: Կապրիի ազնուականութիւնն շնորհուեցաւ, որմէ մեծ ձեռնատութիւն կը սպասուէր ի Ալեքսան: Սուշաւա Հայ առեւտրական հասարակութիւն մ'ունենալու տեսակէտէն: Այս մասին պաշտօնական թղթակցութիւնն մը կայ Կապրիի Տես: Այս թղթակցութենէն կը տեսնուի, որ տէրութեան գիտաւորութիւնն էր հարուստ Հայ ընտանիքներ Բուկովինա հրապրել Ընդհ: Հրամանատարութեան ուղղաւած գրութենէ մ'ալ նոյն գիտաւորութիւնն ակներեն կը առենուի:

Տրուած նոր արտօնութիւնները քիչ ատենէն շատ մը Հայ գաղթականներ հրապարեցին մերձաւոր կոլմերէն: 1786 Յունիս 1/ն Կապրի կը տեղեկագրէ թէ ինքը Բուտչաշնէն չըրս Հայ վաճառական բերան Սուշաւա եւ թէ ասոնց շատ մը Հայ ընտանիքներ պիտի հետեւն Բուլգարիայէ: Այս տեղեկագրին մէջ Կապրի կ'ըսէ թէ Սուշաւայի մէջ բաւական բնակարան չկայ, վասն զի զինուորականք եւ պաշտօնեալը գրեթէ ամէն ընդարձակ չենքերը բռնած են, կը ինդրէ որ զինուորանոյններ եւ հիւանդանոցներ շինելով գարման տարուի բռնուած չէնքերուն արամադրելի ըլլալոն: — Այս

տեղեկագրին նպաստաւոր պատրսիան մը տրուեցաւ եւ տրուեցան մասն տանըն պէտու եղած հրահանգները:

Յովհէփ Բ: 1786 Յուլիս 24/ին երկրորդ անգամ ըլլալով Բուկովինա մուաւ Յանորդ օրը Սուշաւա հսաւա, որ Բոտուշանցի վեց հայ ազգիք անօր խնդրագիր մը մատուցին, ուր Կայսեր պաշտպանութիւնը կը խնդրէին եւ կ'ազդացին որ Կապրիի իրենց խստացած գրեւարական արտօնութիւնները չնորհուին: Այս խնդրա գիրը Բուկովինայի վարչութեան պանձուելով՝ Հայոց ցանկութեան համեմատ գործնականի վերածուեցաւ:


Յովհէփ Բ: ի այս ճանապարհորդութիւնը պատճառ եղաւ, որ շատ մը հայր Մողդաւ խայէ գաղթեն: Յայսանի է որ Կայսրը, 1786 Օգոստ: Եին կարդադրեց որ Բուկովինան կ'է հաստանի Հնա միացածի: Այս առթիւ Սուշաւան ալ պուետարական ազատ քաղաք հրապարակեցի: Ասով Հայոց մէկ բազանին ակատարաւուցաւ:

Սուշաւայի շրջանի մէջ 1787/ին 141 հայ ընտանիք կար Կամ 714 հոգի: Այսից 863 այր եւ 351 կին: Նշյն տարւոցն վերըերը բարական Մողդաւացի: Հայք հրաման խնդրեցին Սուշաւա հաստատուելու եւ աւստրիական պաշտպանութիւն վայելու: Ասոնք կ'ըսէին թէ արգելէն իրենց գոհարեցէններու ու հարատութիւնն Սուշաւան, եւ թէ Մողդաւի մասցած ազատանքներն են ալ կը բերեն եւ առաջիկայ գորնան մեծամեծ չէնքեր կը շինեն կարծր նիթէ, ի Սուշաւա: Ասոնց առաջարկութիւնն ընդունուեցաւ: Այսուհետեւ Հայերն սկսան հնացէնէ Սուշաւա գաղթել՝ նախ իրենց գիտարութիւնն յայտնելով եւ գաղթելու հաստատութիւնն ընդունելով:


1791 Օգոստ: 4/ին քանի մը Հայ ընտանիք Ֆոքանէն և Բոտուշանէ Սուշաւա գաղթել կ'ուզէն: Միայն թէ կը պահանջին որ կարենան 1. Կայսերական ամէն գաւառներու մէջ կարուած գնել, 2. ուրիշ վաճառական ներու պէս՝ առեւտարական ազատութիւն վայելել, 3. զօրաց բնակիարան տալէ եւ զինուորութենէն ազատ ըլլալ, 4. Մողդաւիայէն Բուկովինա ամէն ձամբով կ'ենդանի բերել եւ 5. մոլցաւական գնիի ներածել: Ասոնցի զատ՝ կը բազային որ իրենց աները շնենու համար՝ աժան առուրչերով բանառներ իրենց արամանատրելի շնորհականիքին հայոց հայի իրենց:

Այս խնդրագիրին փայ՝ կայուը համեցաւ.
1792 Ապրիլ 20ին հրավարտակով շնորհել, որ
1. կարենան կալուած զնել, միայն թէ ամէն
գտաւոփ մէջ զցութիւն ունեցող օբյեկներն ու
սովորութիւնները պահելով, ըստ այսի ինչ որ
վճարուելու է վճարելով, 2. տեհարական
ազգաւոթիւն ունենան, 3. քանի որ ազնուա-
կանութեան բարձրացած չեն, չեն կրնար զօրաց
ընակ թիւն տաէց ազտա ըլլով, 4. քանի առջի
լրեկը եւ իրենց որդիքը զնուուոր թիւնէ
ըլլան, 5. Մոլցաւոյշէ երեսելիք անդանեաց
այնափ դիւրութիւն կը շնորհուի, որչափ որ
շնորհուած է մեկալ հպատակներու, 6. կարեկիլ
օգնութիւնն ըլլով՝ ամտն բանուոր տալով,
7. ազնուականութիւնը կը շնորհուի, եթէ իրա-
պէս բնակութիւն հաստատեն, աներ շնորհ եւ
կարենան ցցց առաջ իրենց նիւթական կարողու-
թիւնը, եւ 8. քանի որ ամէն օտար երկիր գինի
կրնայ ներածուիլ՝ մորդաւական գինւոյ համար
զատ հրաժանի պետք չկայ:

Այսափ կարեւոր արտանութիւններ տրու-
ելով Հանդիբձ՝ միայն երկու ընտանիք գաղթեց
Քահի մը ասակի ետքը՝ մէկ երկու ընտանիք ալ
Սուշաւա րանիկիթիւն Հաստատեց : Որչափ ալ
յաջորդ տարիներուն Սուշաւա Հաստատելեան
եկող շեղաւ — անշուշտ վաճառակինութեան
չծաղկելուն պատճառաւ — սակայն տարուէ
տարի մնաւ ժք. գարուն կէսերը Բուկովինայի
Հայութիւնը բարձացաւ: 1851ի Հյոց թիւն
էր Բուկովինայի մէջ 2400: Մինչեւ 1860
զրեթէ այսափ մնաց Հյոց թիւն: Առ Հասա-
րակ վաճառակինութեան ակնամքն ու 1873ի
տնտեսական առգնապին հետաքրթեամբը շատ
չայիր Բուկովինայէ գաղթեցին, որով Հյոց
թիւն տարուէ տարի նուազեցաւ: 1869ին
Հյոց թիւն էր 1710, 1880ին՝ 1442, 1890ին՝
1293, 1900ի 820, ըստ պատ վերջն 30 տար-
ւան մէջ՝ կէսեն աւելի նուազած:



Մամկուտի առջև տարածուած ընդարձակ դաշտի գիւղօքեցից պաշտօնիս բերմամիր, թեմական այցելութիւն մը կատարած ատենս՝ Հանդիպեցայ նաեւ Տերին քաղաքը, որուն մէջ կայ մեծակառոց Տին եկեղեցի մը Ա. Յակոր Տերինայ Հայոքապետին անուան նորիբեալ, այժմ աւերակ եւ ոչ զք գիտէ թէ ո՞ր ազգին կը պատկանէր այս Բայց անոր մէջ գտնուած նոյն Արքշն գերեզմանէն կրնանք հնատեցնել թէ Հայոց է, ըստ որում յիշեալ Սուրբը գտնէ աղդակցուածիս ունի Հայոց հետ մեր Ա. Գրիգոր Լուսա, որը Հօրաքեռորդին ըլլարմ: Այս եկեղեցւոյն վկայ է. Արդանեւ Ա. Եի զիրքնեան աւելի եւս մանրամասն ծանօթառթիւններ կուտայ մեզի,



զըսո քաղաք է 1844ին զարսկաստանի առաջելութենէ վերադարձին Մերինէն անցնելով՝ Նեկնեցին, կըսէ, թէեւ աւելքակ է, բայց սիրուն եւ բարակ արուեստի շինուած, պատուհաններն եւ գուները մարմարով կփածոյ քարերով շղանակուած: Տարածութիւնն է 26×11 կմսկուած արտապուած չափելով: Խիս քարքուածին 13 թէեւ. մնաւել դրան բարաւորդ փլածներով լցուած է, ինչպէս պատկերին մէջ կը տեսնուի: Կեցըն ձեւը երեք եկեղեցի կը ներկայէ, մէշտեղը կը գտնուի աւագ իսրաւնն եւ անոր ներքեւը Ս. Յակով Մերինայ Հայոցապետին ստորերկեայ դամբանը, ուր իսպա, կըսէ մեր Հնախայլ անցորդը, եւ յատակը չափելով 9×3

ՀԱՅԳԻՏԱԿԱՆ

Ա-ՅՈՒՆԻ ՄԵՐԵՑԸ ՀԱՅՐԱԳԵՑԻՆ ԱՆՈՒՆ
ԿՐՏՆԵՐԻ ԽԵՂԱՔՆԵՐԻ ՀԵ ՇՐՋԵՐ

Օրթաքէցի վանց գիւղանը Թթակացու
թեան շարքին մէջ ունի 1853/ն Մամուռտէն
(Մէրախն) գրուած Նամակ մը Հ. Ներսէ Փօյա-
ճեան ստորագրութեամբ և Հ. Կ. Կիհողարու ։